


Augenfleck

Pflanzdecke 1kg 68



ԳԻՇԵՐՈՒԱՆ

Մ Ե Զ

— ԵՐՊ —

Բ. ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ

Գ Ր Ե Ց

Մ. Մ. ԱՅՃԵԱՆ

201
U - 54

2057

201

Ա-54

ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆ ՄՀ

Հետեւեալ քարոզը խօսեցայ առաջին անգամ, Սեպ. 18, 1921, Կիրակի առտուն, Ֆրեգիօ, Քալիֆ. Ա. Հայ Երից Եկեղեցւոյ բեմէն: Երկրորդ անգամ՝ Քիչ փոփոխութեամբ, կըրկնեցի զանիկա նոյն քաղաքին Պանդ. Հայ Ժող. Եկեղեցւոյ բեմէն:

Բարեկամ ընթերցողներուս ներողամիտ ուշադրութեան յանձնելէ առաջ, ըսեմ թէ, զայն ի գիր առնելու յանդգնութիւնը պիտի չունենայի թէ որ այսպէս ընելու համար մասնաւոր խնդրանք չ'ըլլար: Նաեւ, աւելցնեմ որ, երկու Եկեղեցիներու ժողովուրդներուն ցոյց տուած համակրանքը եւ գնահատութեան հոգին ու քաջալերական մեռքի սեղմումները առաջնորդեցին զիս այս քայլը առնելու:



63368-67

Յուսամ քէ, (Եւ աղօքս ալ այս է) «Մահուան շուրջի ճորին մէջ» ֆալող բազմա-
թիւ բարեկամներուն սրտանց խորերը բագուն
մնացած երկնային մեղեդիները գիշերուան
մէջ երգելու միջոց մը պիտի ըլլան տողերս:

Զերդ
Մառայութեան համար
Մ. Մ. ԱՅՃԵԱՆ

Ֆրեզնօ, Քալիֆ.

Յունիս 14, 1922

Յ. Գ. Մասնաւոր շնորհակալութիւններս՝
Տիկ Գալենիկ Թիմուր Էլմասեանի, որ բարե-
հանեցաւ ի գիր առնել ուսանաւոր բանաստեղ-
ծութիւն մը զրբոյկիս համար:

Զիս ՍՏԵՂԾՈՂ ԱՍՏՈՒԱՆԸ Ո՞ԻՐ է. ԱՆ ՈՐ

ԳԻՇԵՐՈՒԱՆ ՄԷՋ ԵՐԳ ԿՈՒՏԱՅ

Երեք համարներ պիտի քաղեմ, երկուքը
Հին և մէկը նոր Կտակարանէն:

«Գիշերը իր երգը ինձի հետ պիտի ըլլայ»
Կերպէ Սաղմոսերգուն. (Սաղմ. 42, 8):

«Կէս գիշերին Պօղոս Եւ Շիղա աղօք-ֆ կը-
նէին Եւ կերգէին հոգեւոր երգեր Աստուծոյ».
(Գործք. Ա. 16, 25):

Խսկ երրորդ համարս է՝ այս գրութեան
խորհրդանիւթը — «Զիս ստեղծող Աստուծը
ո՞ւր է. Ան որ գիշերուան մէջ երգ կուտայ»:
(Յոր 35, 10):

* * *

Դարերու հարցն է եղած աս «Ո՞ւր է զիս
ստեղծող Աստուծը»: Առողջ, հարուստ, հան-
գիստ վիճակի մէջ մարդ շատ չի խորհրդ Աս-
տուծոյ վրայ: Ընդհանրապէս — եթէ երբէք

խորհուրդի նիւթ ալ ընէ այդ հարցը — ան կը կարծէ թէ իր առողջութեան, հարստութեան եւ հանգստութեան մէջն է Աստուած։ Թէ որ Աստուած իր հետ, իր քով չըլլար, առողջ, հարուստ եւ հանդիստ չէր ըլլար։

Բայց կեանքի եւ բազդի անիւները կը դառնան յաէտ։ Առողջը կ'ըլլայ հիւանդ, հարուստը աղքատ, բազդաւորը դժբաղդ։ Եւ սոյն պաշտամներու տակ մարդ կը հարցնէ։ «Ո՞ւր է զիս ստեղծող Աստուածը։» Թէ որ բարեկեցիկ վիճակն է նշան Աստուածոյ ներկայութեան՝ ուրեմն, թշուառութիւնը ըլլալու է նշան Անոր բացակայութեան։

1908 ի ամառն է։ Սուլթան Համիտի կամքին հակառակ ամբողջ Թուրքիոյ համար կը հոչակուի սահմանադրական կառավարութիւն մը։ Կիլիկիոյ մէջ լսուեցան մարդիկ որ ըսին։ «Տեսա՞ր, 500 տարիներէ ի վեր Աստուածոյ կադրօթեանք որ աղատութիւն տայ. չի տուաւ. հիմա մենք մեր ձեռքովլը մեր գործը տեսանք։ Վերջապէս Հայն ալ լրյա տեսաւ։»

1909 ի Գարունն է։ 30000 կիլիկեցի մայրէր իրենց սրտի հատորներուն անշիրիմ դիակներուն վրայ արտասուքի գետեր կը հոսե-

ցնեն. . . : «Ո՞ւր է զիս ստեղծող Աստուածը . . . :»

Ազատութեան մէջ հպարտացան անոնք, Աստուածոյ ներկայութեանը պէտքը չ'զգացին անոնք ու Աստուածոյ ներկայութիւնը ուրացան։ Իսկ գիշերուան մէջ երբ պէտքը զգացին Անոր՝ չի գտան զԱյն հոն, եւ հայհոյեցին Անոր սուրբ անուանը, իբր թէ Ան ըլլար պատասխանատու մարդասպանն։

1895 — 96 ի ձմեռն է։ Զէյթունի շրջակայ լեռներուն վրայ, ձիւնի մէջ, վրաններուն տակ հարիւրներով ու հազարներով թուրքին զինուրները կը սառին, սովամահ կըլլան։ «Հոս է Աստուած. . . տեսա՞ր մեր թշնամւոյն թշուառութեան մէջ է Ան. այսպէս պէտք է ըլլայ. . . » ըսինք։

1921 ի ամառն է։ Զէյթուն ոչ եւս է. . . Հիմա կը հարցնենք. «Ո՞ւր է զիս ստեղծող Աստուածը, այն որ գիշերուան մէջ երգ կուտայ։» Մեր թշնամիներուն պարտութեան մէջ Աստուած տեսանք, իսկ մերինին մէջ կը հարցնենք. «Ո՞ւր է Ան։»

Երբ այգիին Էյֆելը 100 տալէրի գնեցիր, եւ անոր գինը կը բարձրանայ 1500 ի, մէկուկէս սէնթնոց չամիչը 15 սէնթի, կը ծախուի, դրա-

մատուններուն մէջ քրէտիքդ շատ լաւ է, դը-
րամը ջուրի պէս կը հոսի... «Աստուծոյ ի՞նչ
պէտք ունինք. փոխանակ աղօթելու կը նստինք
չէք կը գրենք:» Կամ շատ, շատ, կը խորհի մէ-
կը. «Աստուած իմ հետո ըլլալու է, ինչու որ ես
այսքան կը յաջողլիմ... փա՛ռք քեզ Տէր...:»

Բայց երբ անիւը կը դառնայ, տարին եւ
պայմանները կը փոխուին, դործը կը թուլնայ,
դրամ չկայ... այն ատեն Աստուծոյ անունը կը
լունք փողոցներուն վրայ, դահլիճելուն մէջ,
ամեն տեղ. «Ի՞նչ կ'ուզէ Աստուած ինձէ...
ինչո՞ւ թող չի տար իմ օձիքս... «Ո՞ւր է զիս
ստեղծող Աստուածը:»

Անոնք՝ կամ լոյսի մէջ զԱստուած տեսնել
իր ձեւացնեն, եւ կամ Անոր պէտքը չեն զգաք:
Գիշեր ատեն զԱն չեն տեսներ, երբ Անոր պէտ-
քը կդդան, եւ կը հարցնեն «Ո՞ւր է զիս ստեղ-
ծող Աստուածը. այն որ զիշերուան մէջ երգ
կուտայ:»

Հարցմանս այլեւայլ պատասխաններ ալլր-
ուած են տարբեր դարերու մէջ՝ շատ մը տար-
բեր մարդոցմէ: Այս անգամ, հետեւեալ հինգ
պատասխանները պիտի մատնանշեմ:

1. Աստուած չի կայ: Բաղդը կամ բնու-

թիւնը քեզ հոս դրած է: Աղրէ՛, կոուէ՛ որչա-
որ կրնաս: Կեանքը տեւական պայքար մըն է
Եւ յաղթութիւնը կամ օրը՝ զօրաւորինն է: Զեռքէ՛ եկածը կատարէ: Եւ ամեն բան այն-
պէս կարգադրէ որ դրա՛մ չինես, մա՛րդ ըլլաս,
կ'աշ'նքը վայելես կրթուած երկոտանի անա-
սունի մը նման՝ մինչեւ որ չունչդ փէտէս չոր-
քոտանիի մը նման:

Այս շարլաք-անները (շատախօս) արդի գի-
տութիւնն ալ իրենց օգնական եւ վկայ կ'ան-
ուանեն: «Տարուին միթէ չի հաստատէ՞ց Յար-
մարագոյնին վերապրումը»(Survival of the Fittest
կը քարոզեն անոնք: Անոնցմէ մէկն. էր Նիշի՝
որ իր այս անասնական փիլիսոփայութեամբը
առաջնորդեց Գերմանիան՝ 1914 ի համաշ-
խարհային պատերազմի գահավէժներուն:

Բարեբաղդաբար այս տեսակ յիմարներուն
թիւը երթալով կը պակսի: Ճշմարիտ գիտու-
թիւնը՝ արդի առողջ փիլիսոփայութեան մը
հետ ձեռն ի ձեռին, անհստուածութիւնը գրե-
թէ անհետացուցած են: Մարդիկ առ հասա-
րակ կընդունին թէ կայ Զօրութիւն մը, Աս-
ուած մը, որ ստեղծեց. եւ կը հարցնեն «Ո՞ւր
է Աստուած:»

2. Աստուած մեզ ստեղծեց, եւ իբրեւ բը-
նական օրինաց մէկ մասը, քողուց որ ապրինք։
Մեր փրկութիւնը, օրէնքնէր քննելու եւ գտնե-
լու մէջն է։ Աստուած մանրամամնութեանց
մէջ չի գործեր։ Ինչպէս ժամագործը կը շինէ,
կը լարէ ժամացոյցը եւ կը թողու որ երթայ-
գործէ, այնպէս ալ Աստուած՝ շինած եւ լա-
րած է այս զարմանալի մեքնան, ու թողու-
ցած է որ ան գործէ, մինչեւ որ անոր զսպա-
նակը քակուի։ Աստուած հոն է, ժամացոյցը
շինելու եւ լարելու մէջն է։ Բայց Աստուած
հոս, ժամացոյցի գործելուն եւ երկվայրկեա-
նը ցուցադրելուն մէջ չէ կըսէ Աստուածեանը
(Deist)։

Հստ այս փիլիսոփիայութեան՝ Աստուած
տիեզերքը իր օրինաց մէջ հաստատելէն զկնի,
քաշուած է անկիւն մը, եւ անկէ կը դիտէ տի-
եղերական թատրոնը իբրեւ անտարբեր, ան-
հոգ, չեզոք եւ անշահախնդիր հանդիսական
մը։ Սոյն վարդապետութիւնը՝ իր գործնական
արդիւնքին մէջ խիստ չի տարբերիր անստո-
ւածութենէն։ Հետեւարար, հոգին տակաւին
կը գոչէ. «Ո՞ւր է զիս ստեղծող Աստուածը. այս
որ գիշերաւան մէջ երգ կուտայ։»

3. Երրորդ պատասխանը՝ համբերութեան
մարմնացում, Յորին բարեկամացն է։ Պատ-
մութիւնը իր Յորերը յաւէտ ունեցած է։ Ա-
նոնք հիմա ալ կապրին, եւ ապագային ալ ան-
պակաս պիտի ըլլան կերեւայ։

Յորը առողջ, հարուստ, երջանիկ ազնուա-
կան մը, մէծ ընտանիքի հայր ճըն էր։ Մէկիկ
մէկիկ ամեն բան կորսնցուց։ Զարսութիւնը
կէսօրուան ամսի նման անյայտացաւ։ Զաւակ-
ները՝ մահուան ճարակ դարձան։ Հետեւարար,
իր ընտանեկան երջանկութիւնը, զնդակահար
թունոյ ճը երդին նման զադրեցաւ։ Բայց ան
տակաւին, «գիշերուան մէջ» կերգէ եւ զԱստ-
ուած, իր արարիչը կը գոհաբանէ։ Հետզհետէ
առողջութիւնն ալ թեւեր առաւ, ամբողջ մար-
մինը խոցերով ծածկուած, մոխիրին վրայ նըս-
տած, տակաւին անոր սրտին մէջ երգ ճը կայ
եւ զԱստուած կ'օրէն։

Կինը կը մօտենայ . . . : «Յիմար մարդ, անի-
ծէ Աստուածդ եւ չոմնչդ փչէ . . . » Որքան բազ-
մաթիւ են Յորի կնկան օրինակները այսօր մէր
մէջ։ Երբ որբը Սաղմոս կերգէ, որբեւայրին
տակաւին իր Աստուածը կը վառաւորէ, ան-
դին ծաղրող ու հայհոյիչ անհաւատը քթին տա-

կէն ինդալով կըսէ . «Յիմա՛ր . . . անիծէ Աստ-
ւածդ եւ մահը գրկէ . . . :»

Քիչ վերջ Յորբն բարեկամները միիթա-
րութեան կուգան, եւ ի՞նչ միիթարութիւն . . . :

Անոնց փիլիսոփիայութիւնը աս էր,
Աստուած յաջողութեան մէջ է, եւ ձախողու-
թիւն նշան է թէ Աստուած մէր հետ չէ: Եւ
ամեն անդամ որ հեզեղը բերքդ կը տանի, հըր-
դեհը տունդ կայրէ, հիւանդութիւնը քեզ չի
ժողուր, մահը ընտանիքդ կայցեէ, ահաւոր
Աստուածն է որ քեզ կը հարածէ մեղացդ պատ-
ճառաւ:

Յիսուսի ժամանակն ալ այս փիլիսոփիայու-
թիւնը կը ամբէր: Տէրն մէր Յիսուս Քրիստոս,
իր աշակերտներուն հետ կը քալէր: Անոնք
կոյր ծնած մարդ մը աեսան, փողոցի մէջ նըս-
տած կը մուրար.

— «Տէր, որո՞ւնն է մեղքը, ասոր թէ իր
ծնողացն որ անիկա կոյր ծնաւ», կը հարցնեն
աշակերտները, եւ Յիսուս կը պատասխանէ.

— «Ոչ իր եւ ոչ ալ ծնողաց մեղքին պատ-
ճառաւ կոյր ծնած է աս մարդը:»

Հակառակ Յիսուսի իշխանական այս ար-
տայայտութեան, տակաւին անպակաս չեն

մէր մէջն ալ Յորին բարեկամները: Յոր՝ որ
կըցաւ համբերել ցաւ եւ վշտի, կորուստի եւ
մահուան, չի կըցաւ հանդուրժել իր այս բա-
րեկամներուն — իմաստութեան մարմնացում-
ներուն — եւ կ'ըսէ . «Իմաստութիւնը մէր հետ
պիտի թաղուի:»

4. Զորբորդ պատասխանը կուտայ Հա-
մայնաստուածութեան փիլիսոփիան (Pantheist)
«Ո՞ւր է զիս ստեղծող Աստուածը:» «Յիմա՛ր,
դուն ինքդ Աստուած ես: Ինչո՞ւ զԱնիկա քեզմէ
դուրս կը վինտուես. Ան քո՛ւ մէջդէ է: Ամբողջ
բնութիւնը ոչ միայն Աստուածոյ կարողութեան
արտայայտումն է, այլ նաև, ան ինքն, Աստ-
ուածն է:»

Հնդկաստանի Պուտտայականներուն վար-
դապետութիւնը հիմնուած է այս փիլիսոփա-
յութեան վրայ: Եւ Նիրվանան, հոգիին վեր-
ջին կայարանն ան է, ուր աս մասն Աստուածոյ
կը խորասուզուի, կը ձուլուի, կը կորսուի ամ-
բողջութեան մէջ, ինչպէս կաթիլ մը չուր մայր
ուկէանին ծոցը կը թաղուի:

Սակայն եւ այնպէս, որյն վարդապետու-
թիւնը՝ իր նուղը ձեւին մէջ, մուտ գտած է ար-

դի գրականութեան ու գեղարուեստին մէջ:

Բանաստեղծը՝ երբ Մուսայի կրակովը կը բռնկի, կը մոռնայ գործածութիւնը իր զատու-
դութեան եւ կերգէ յանկերգը թէ՝ տղուն ան-
մեղ նայուածքին մէջ, բոյսին գարնանային
թարմութեան մէջ, վարդի բուրումին մէջ,
մեղուի բաղումին մէջ, մարդարտանման ցողի
կաթիլներուն մէջ, մէկ խօսքով, ամբողջ բը-
նութեան մէջ՝ ոչ միայն Աստուծոյ զարմանա-
լիքը կը նշարենք, այլ, զԱստուած կը տես-
նանք, անոնք մասերը կը կազմեն Աստուծոյ:

Սոյն փիլսոփայութիւնը՝ Կրօնա-Գիտա-
կան շապիկով մը, արդ կը գործէ Ամե-
րիկայի մէջ: Քրիսչըն Սայէնս ըսուած աղան-
դը, որ ոչ Քրիստոնէական եւ ոչ ալ Գիտական,
Համայնաստուածութեան փիլսոփայութեան
կրօնական ձագուկներէն մին է: Ան կուսուցա-
նէ: «Աստուած ամեն բան է. ամեն բան Աստ-
ուած է: Աստուած բարի է, ուրեմն, ամեն բան
բարի է: Հետեւարար, չարը կամ ոչ-բարին
գոյութիւն չունի: Հիւանդութիւն, ցաւ չար
են, անոնք ալ գոյութիւն չ'ունին. մահն ալ գո-
յութիւն չ'ունի: Ասոնց ամենքը սխալմունք են
(Error) :: Եւ անոր մարդարէուհին, Միսիս

Պէյքը իտի, եկաւ որ աշխարհ փրկէ այս մի-
ակ չարիքէն:

Սոյն փիլսոփայութիւնը այնչափ կը մը-
լիթարէ մարդկութեան հոգին, որչափ կտոր
մը չորցած կաշի կը յագեցնէ կաթնկեր մա-
նուկը: Եւ ան տակաւին կը գոչ. «Ո՞ւր է զիս
ստեղծող Աստուածը, այն որ գիշերուան մէջ
երգ կուտայ:»

5. Հինգերորդը՝ Քրիստոնէութեան տը-
ուած պատասխաններէն մէկն է:

«Ո՞ւր է զիս ստեղծող Աստուածը, այն որ
գիշերուան մէջ երգ կուտայ:» Երբ Քրիստոն-
եան կ'ընէ այս հարցումը, ան կ'ընդունի կամ
կ'ենթադրէ թէ կայ.

Ա. Գիշեր մը իր կեանքին մէջ: Թէ ցաւ եւ
վիշտը, չքաւորութիւնն ու թշուառութիւնը,
լոկ երեւակայական մութ պատկերներ չեն:
Սյու բացարձակապէս հակառակ է Քրիսչըն Սա-
յէնսի: Այո՛, Քրիստոնեային ուղին յաճախ
կերկարի «մահուան շուքի ձորին մէջ:» Ցաւը,
մահը իրական են:

Կը պատմուի թէ օր մը՝ Քրիսչըն Սայէնսի
ժողովատեղին, մէկը կը հարցնէ տղու մը.
«Ո՞ւր է հայրդ:» Տղան կը պատասխանէ:

«Հայրս հիւանդ է :» Զէ՛ տղաս , այլպէս ըսնէ՛ռւ
չես , այլ ըսելու ես թէ «Հայրս ինքինքը հիւ-
անդ ըլլալ կերեւակայէ :» Յաջորդ շաբթուն ,
նոյն ծարդը նորէն կը հանդիփի եւ միեւնոյն
հարցումը կընէ — «Հայրէ ո՞ւր է այսօր :»
Տղան Քրիսչն Սայէնսի բարրառով կը պա-
տասխանէ , «Հայրս ինքինքը մեռած կերեւա-
կայէ :»

«Մահը , հիւանդութիւնը ոչ-իրական սը-
խալմունքներ են » , քարոզող կինն՝ ինքն ալ մե-
ռաւ , թաղուեցաւ եւ թաղուած ալ մնաց :

Զէ՛ , չէ՛ , ցաւ եւ թշուառութիւն , կեան-
քի չափ իրական են :

Բ . Կընդունի թէ զինք ստեղծող Աստուած
մը կայ : Քրիստոնեան անսատուած չի կրնար
ըլլալ : Իր թշուառութեանց մէջ եւ անդին կը
հաւատայ թէ կայ Աստուած մը :

Գ . Կ'ընդունի թէ Աստուած իր ստեղծա-
գործութենէն , բնութենէն անչատ եւ վեր ,
նոյն ատեն անոր մէջ գործող է : Քրիս-
տոնեան Համայնաստուածութեան փիլիսոփայ
չի կրնար ըլլալ :

Դ . Կընդունի թէ Ան իր Աստուածն է եւ
գիշերուան մէջ երգ կուտայ : Ան անշահախըն-

դիր , չեղոք հանդիսական մը չէ՛ իր թշուառու-
թեանց առջեւ : Սակայն , ինչպէս Սր . Օգոստի-
նոս կ'ըսէ . «Իմ հոգիս , ո՞վ Աստուած , քեզի
համար ստեղծուած է , եւ առանց քեզի հան-
դիսո չունի ,» նոյնպէս ամեն դարու հաւա-
տացեալին հոգւոյն հառաջանքն է եղած աս ,
ու կը գոչէ ան անդադար : «Ո՞ւր է զիս ստեղ-
ծող Աստուածը , այն որ գիշերուան մէջ երգ
կուտայ :»

Այս հարցման մէջն է պատասխանը : Զիս
ստեղծող Աստուածը որ գիշերուան մէջ երգ
կուտայ , երգին մէջն է Ան :

Յաճախ գժուար է արտասուքը սրբել , սա-
կայն աւելի գժուար է արտասուքին մէջ ծի-
ածան մը գնել : Ամպը փարատել խիստ գըժ-
ուար է , բայց եւ այնպէս , սոսկում պատճա-
ռող մութ ամպը փառաւորել , ոսկի ու արծաթ-
եայ գոյներով , աւելի գժուար է :

Գրիգոր Լուսաւորիչը՝ Տրդատի գուրէն
ազատելու համար , պէտք է ունենալ անոր բա-
նակէն աւելի զօրաւոր բանակ մը : Բայց երկ-
նային եւ Աստուածային ներկայութիւնն ու
զօրութիւնն է միայն , որ կրնայ տալ անոր գի-
շերուան մէջ երգ գիշերուան այդպէս , անոր բան-



տարկութեամբ՝ ծնունդ կուտայ Քրիստոնեայ
գլուխ մը, որ 17 դարերէ ի վեր Մերձաւոր Ա-
պահի մը, որ 17 դարերէ ի վեր Մերձաւոր Ա-
պահի մթութեան մէջ փայլած է, ու տա-
կաւին պիտի փայլի ալ:

Սանդուխտ կոյսին պատմութիւնը ծանօթ
է ձեզի: Իր հօր, Սանադրուկին, բաղուկներէն
աւելի զօրեղ բաղուկներու գործն էր՝ անմեղ,
սուրբ կոյսը, անգութ որդւսպանին ձեռքէն ա-
զատու: Բայց երկնային ձեռաց գործն էր՝ հա-
ւաքիւ կոյսի մը արտասուքը, թափել գնդակ-
ներ, ու գնդակահար տապալել հզօր արքան:
Կամ առնել՝ անոր անմեղ նայուածքէն թռած
լոյսի շողերը, ու անոնցմէ կերտել, սրել թուր
մը որ՝ թագաւորին սիրտը լոցցէ եւ ստիպէ զա-
նիկա որ բացագանչէ. «Այո՛, յաղթեցի՞ր, ո՞վ
Հրիիթ ԱՍՏՈՒՄԾԼ ::»

Ճօն Պընեան մը բանտարկել գիւրին է Անդ-
ղիոյ թագաւորին համար: Վեց երկայն տարի-
ներ թաղել բանտի մէջ խեղճ աւետարանիչ մը,
մէկ խօսքով կը կատարուի: Եւ Անդղիոյ ար-
քունական հրամանէն աւելի բարձր իշխանու-
թիւն մը միայն կրնայ արձակել Աստուծոյ
մարդը բանտէն: Սակայն եւ այնպէս, Աստու-
ծային իմաստութեան եւ զօրութեան գործն է՝

երդ տալ գիշերուան մէջ, եւ միլիոններով մար-
դիկ յաւիտենական լո՛յսի առաջնորդել, այդ
գիշերուան երդի միջոցաւ — երգն զոր հաւաք-
ուած կը գտնենք այսօր «Քրիստոնէական
ձամբորդուքիւն», հատորին մէջ: Հոն է՛
Աստուծած եւ Պընեանի գիշերուան թշուառու-
թեանց մէջ հատորներ կը պատրաստէր:

Ի՞նչ հարկ օրինակները բազմապատկել:
Քրիստոնէական պատմութիւնը լեփ-լեցուն է
օրինակներով թէ՝ Աստուծած գիշերուան մէջ
երդ կուտայ:

Հարիւներով ու հաղարներով Հայ Քրիս-
տոնեայ մարտիրոսներուն վկայութիւնը ա՛յս
է: Ի՞նչ անզուգական, Աստուծային գիւցադ-
նութիւն Խաչին ճամրուն վրայ երգել...: Դը-
ժուսային, գաղանային բիերտ ոյժ մը կարող է
ձերբակալել անմեղ Սանդուխտ մը, եւ խաչը
հանել զայն: Բայց, Աստուծային կարող
է զնել երդ մը այդ մթութեան մէջ, որով կոյ-
սը կ'երդէ: «Հայր կը ներեմ քեղի:» Եւ ո՞վ
դժոխքի վարդապետը, մի՛ ըսեր ինձ, գեհենի
յաղթական շեշտով մը, թէ իրաւունքը զօրա-
ւորին է, թէ իսաչը եւ գերեզմանը վերջացուց
անմեղ Հայ կոյսին կեանքն ու գործունէու-

թիւնը: Զէ՛, չէ՛, անկարելի է: Աստուած հոն
է, գիշերուան երդին մէջ: Ան հո՛ս է, անոր հա-
մար դուն կընաս երդել խաւարին մէջ, ո՞վ հա-
ւատացեալ: Եւ քու անմեղ երկնային նայ-
ուածքներդ՝ Ա՛ն կը փոխէ կայծերու, եւ կը
շանթահարէ ճշմարտութեան, իրաւունքի,
արդարութեան եւ Աստուծոյ թշնամիները:

Ահա, այս էր որպատահեցաւ, այն կէս
գիշերին երբ Պօղոս եւ Շիղա, բանտին մէջ կեր-
դէին եւ զԱստուած կը գոհաբանէին:
Ի՞նչ զարմանալի, աննման, տարօրինակ տե-
սարան, քանի մը ժամ առաջ «բռնութեամբ ա-
նոնց հանդերձները հանեցին...եւ անոնց շատ
վէրքեր տալէն ետեւ բանտը դրին...եւ բան-
տապահէր...զանոնք ներսի բանտը դրաւ. ու
ոտքերնին կոճղի մէջ ամուրցուց»: Եւ այս պա-
րագաներուն տակ «կէս գիշերին Պօղոս եւ
Շիղա աղօթք կընէին, եւ Աստուծոյ* հողեւոր
երդեր կ'երդէին, ու բանտարկեալներն ալ մր-
տիկ կ'ընէին»:

Այս երկնային հանդամաքն է եղած Քրիս-
տոնէութեան յաղթող, վերածնող զօրութիւ-

*Revised Version այսպէս կը թարգմանէ:

ը: Երբ Քրիստոնէութեան հիմն ու առաջնոր-
դը խաչեցին, խորհեցան անոր թշնամիները թէ
վերջապէս գոցեցին յանդիմանող ըրթունքնե-
րը: Բայց, ապուշները չի գիտցան թէ իրենց
դաւաճանութեան, մարդասպանութեան ու ան-
արդարութեան բնոյթին գերեզմանն է որ կը
բանակ խաչափայտի միջոցաւ: Եւ Ա՛ն, նազով-
րեցին, յաղթեց իր թշնամիներուն:

«Ո՞ւր է զիս ստեղծող Աստուածը, որ գի-
շերուան մէջ երգ կուտայ», կը հարցնես արդէ,
ո՞վ սգաւոր, թշուառ հաւատացեալ հոգի: Հո՛ս
է Ան. գիշերուան մէջ երգ տալուն մէջն է Ան:
Եւ այս է որ կը փոխէ քու թշնամինե՛րդ իսկ.
Եւ անոնք՝ ստիպուած կ'ըսեն. «Այս՝ այս մար-
դուն կենացը մէջ կայ բա՛ն մը, որ իմ մէջս
կը պակսի...»:

Պօղոս եւ Շիղայի բանտապահը՝ այդ գի-
շեր, իր ամբողջ ընտանիքով զԱստուած գը-
տաւ, որովհետեւ Ան հո՛ն էր, անոնց գիշեր-
ուան երդին մէջն էր: Անոնք կընային երդեւ,
որովհետեւ, Աստուած անոնց արտասուքին
մէջ ծիածան մըն էր զետեղած. ու անոնց
մութ ամպերը, երկնային Արեգակին ճա-
ռազայթներովը փառաւորուած էին:

Երբ լեռներուն գագաթները կ'հրդեհին,
Արշալոյսին հպումովը, համօրէն,
Ու մողական, հուր մատերը արեւին
Ծաղիկները պաշտամունքի կը կանչեն.

Առաւուեան ժամերգութեան մէջ լըոին,
Խմ շրբներս ալ կ'երգեն փառքը Արարչին:

Երբ դէպի գործ ժայլերս կ'ուղղեմ անեկուն,
Դէպի խանութ, զըրասենեակ կամ այգի,
Առողջութեան արիւնովը առլցուն,
Քայլերս առոյգ, հոգիս անվախ, կորովի,
Յայնժամ սիրոս ալ կ'երգէ զրւարք, մեղմօրէն,
Թուշնոց հետ որ վարդերուն կը սիրերգեն:

Եւ կէս օրին՝ աշխատութեան տեսնին մէջ,
Երբ դըրամի տրցակները կը դիզուին
Աչքիս առջեւ, բրակներու պէս անվերջ,
Յաջողութեան զինովը իմ հոգին
Կ'երգէ յայնժամ, կ'երգէ երգը իրերուն
Կէս օրուան մէջ կեանքին յաջող օրերուն:

Խսկ իրիկուան՝ երբ կը դամամ դէպի տուն,
Եւ կ'ողջունեմ սիրելիներս մի առ մի,
Մընուրտին մէջ այդ սիրով քար-ախուն,
Հոգւոյս վրայ երախոփեն կը ծաւալի.
Յայնժամ շրբներս կ'երգեն ենդէ գոհութեան

Երևանի
Հանրական
Գրադարան

ՀԱ-ԱՐՄ ՀԸ

կեանքիս անդորր իրիկուան մէջ դիւթական :
ԲԱ.33, վերջապէս գիշերն երկայն, տրտմագ-
գեաց

Կուգայ անյոյս, կուգայ անաստղ, անլուսին,
Ու կը ծրարկ խաւարին մէջ քանձամած՝
Ամբողջ օրը այդ դայլայլող իմ հոգին.

Յայնժամ լոկ ԴՈՒՆ շրբներուս երգ կրնաս
տալ,

Զի այդ երգին մէջն ես արդէն, լուսափայլ :

Ազգս ալ կեանքի գիշերուան մէջ է համակ,
Անտառի մը խորքը անել, միգամած,
Ու իր սիրտը վանդակ մէ լուռ, անենուագ,
Բոլոր քոչունք կարծես քոեր են անդարձ .
Արդ, Հայր, խնդրեմ, գիշերուան մէջ վիշ-
տերու,

Դուն վարժեցուր իր շրբները երգելու :

ԳԱԼԵՆԻԿ ԹԻՄՈՒՐ ԷԼՄԱՍԵԱՆ

Թունիս 22, 1922,

Ֆրէզմօ, Քալիֆ.

Address — Rev. M. M. Aijian
2935 Tulare Ave.,
Fresno, Calif., U. S. A.

ՀՀ Ազգային գրադարան



NL0157802

2057